

1. — Հիմքիկ ճարտար բժիշկ ես դու
2. — որ մընացիր քան զմագ բարտկ
7. — Երբ քան զաշխարհու ես շտա
անմիտ

10. — որ խրատէ զաշխարհու յերակ
19. — Դու մատումբդ ի հետ չուղնես
22. — քո հոգոյդ յէ՞ր ես փաթերոկ
լ. տուն

Մերացար ու չմռացար,

Ժիմէ մեաց քեզ ժամանակ,

Որ զասենիս դու սիրացիր,
զանդէն թողեր ես բըրիակ:

33. — Գիտեմ զի յոյժ եմ մեղաւոր

44. — Աղտեղցիր զագիդ մեղաւոր:

3. — Եջ [231], ապ 35,
չի գաւազանին անկաւ.

պիտի ըլլայ,

Ի վերայ գաւազանին կոնգնու:

Նոյն էջ, առզ 45,

«Զաւրէնս քեզ համարով առյ».

պիտի ըլլայ,

Զաւրէնս քեզ հրաման ով տոյ:

4. — Եջ [235]. — Կրկնալեզու, Տազ
Աիրոյ, ուղղելի է ըստ հետեւելին:
Ա.

Յայտուր էի ես խիստ տըրառում,
ենկիլէնտի էսկի տորտում . . .

Տաղը Յովաննէսի ծայրանունով գըր-
ուած է, հետեւբար տաշին տողին տա-
շին տոռը պիտի ըլլայ Յ.

Բ.

Ունքեր ունէր ինքն կոմար,
Ղարաբար կօղլարի խումար . . .

Իւզիւ կուլիխան ու զամար:
Գ.

Վայրի եղներու նման . . .

Յովաննիսի ծայրանունը կը ժամանա-
չէ տուներու չիտակ կարգը. հետեւբար
վ. տոռով սկսող չորրորդ տունը պիտի
կանխէ երրորդ տունը, որ Ա. տառով կը
սկսի:

Յարգելի հեղինակին հայկական սիւ-
թերու հանգէպ ցոյց տուած հետաքրքրու-
թիւնը զնահատելի է անտարակոյս: Իր
կատարած սոյն թարգմանութեան շնորհիւ
անդլիտիօս ժաղովուրդներուն ժատչելի
կը դառնայ սիրերգակ մեծ գուշան թլկու-
րանցի Յովիտննէսի դրախտանամ դիւանը:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

ՀԱՐՑՈՒԽՆՔ - ԺՊԻԾ

Հեղինակ՝ ԶԱԿԵՆ ԵԿԵՂԵՑԱՆ

Քերթողներ կան, որոնք իրենց վաղ
երիտասարդութեան, իրենց զբացումնե-
րէն և մտածումներէն բիւրեղացած ցու-
քեր թերթերու և հասորիկներու ճամբով
կը ժամանացան մեր զգայարանքներուն:
Անկէ անդին, տարիներն ու աշանամենակ-
ները կը թաւալին և մեծ լուսիթիւն մը
կը պարուրէ անոնց անունն ու յիշատակը:
Այս յանկարծ, օրին մէջկը կու գայ անոնց
ձայնը աշխարհի հնաւուոր մէկ անկիւնէն:
Կ'առնես գիրքը ափերուդ մէջ, կը գար-
ձընես էջերը, խորհնելով թէ ժամանակը
յաջաղած է յղկել իր զգացումները և գու-
նազրդի իր խոհները, բայց կը արամիս
երր կը հաստատես թէ հեղինակը ոչ միայն
մնացած է հոն ուր էր, այսինքն ըրուծ է
տեղ - քայլ, տյլի բռնած է սահանջի տ-
մօթայի ճամբան: (Մանր այս սրակականը
անոր համար, վասնզի գրականութիւնը
սրբազն զետին մըն է, ուրկէ կատար-
ուած նահանջը - կեանքի գրեթէ բոլոր առ-
պարէզներէն կատարուած նահանջներուն
նման - հաւասար է սրբազդութեան):

Զաւէն եկէնեան դժբախտարար կը
պատկանի այս զամակարգի գրազներուն:
Խոսուում մըն էր ան երր 1951ին մեզի
կը բերէր իր ուղանքին Հնոյը և երկու-
տարին ետք՝ ՇՄարդը Վեր Աստղերէնը:
ՇԱՐԳՈՒՔ - ԺՎԻԹԱՐ (տաղերս գրողը նոյն
խորագիրը փարձած էր տալ իր առաջին
քերթողազրքին - կատարեալ վրիանք
մը -, բայց յահոյ ժայռը փախարինած է
տորբեր բռնով մը, գիտակից անոր ան-
նշան սերկայութեան: Տեղին է հոս յիշել
թէ Անուշ Գրիգորեանը ևս նման խորա-
գիրով մը մկրտած է իր գիրքը, միայն
թէ հակադիր քենաներու վրոյ կեցող բա-
ռերը կամբջելու հմարը ևս է ընտրած
գծիկին տեղ: Ուրիշ հարց՝ թէ պատահած
է արդեօք որ երկու հեղինակներ - ան-
շուշա իրարմէ անտեղեակ - նոյն անունը
դրաշմած ըլլան իրենց երկերու ճակտին),
տարւոյս սկիզբը Սիւնիի (Աւարալիս)՝
մէջ լոյս տեսած միջակածաւու (100 էջ)
հատարը կը ծոցուորէ 1983-1987ի ժիշե
գրի ինկած իր 70 քերթուածները:

«Հայրենական», «Աիծոյ Մորմաք» և «Ընդհանուրական» ստորաբաժանումներուն ներքեւ պառկող քերթուածները, Հնչեակենար՝ մեծաւ մասամբ, հայկական ընդհանուրացած չափով (14 վանկանի 14 տողեր), կը փորձեն կապկումը ընել թէքենանի թէքնիքին: (Որքա՞ն մեծ է թիւը Հայ Բանաստեղծութեան իշխանին քղանցքին կառչի՝ կամ գէթ իր շուրջին ապաւինիլ, իր հմայքովը տաղաւարուիլ ճգնողներուն):

Եկենեանի կառուներուն մէջ յաձախ կարելի է գտնել պատկերներ՝ որոնք չեն լայննար, միտքեր՝ որոնք չեն խորանար և յոյզեր՝ որոնք չեն տարածուիր: Կան նաև քերականական անձողութիւններ և կէտոդ բակոն վրէպներ:

Ալ չենք հարցներ թէ ի՞նչ է բրած (այսինքն՝ գրած) հեղինակը 1983 ը կանխող երեք տասնամետակներու ընթացքին, թանի մը նմոյշներ իր գործէն:

Էջ 50, «Ծիծուք իմ» վարէն Յրդ առղին մէջ: Եկենեան առեղծուածի մը առջեւ եր գնէ մեղ երբ իր մտքին ուղղելով իր խօսքը՝ կ'ուժ: Եթու կը բամեն զիս յաւես միհեմ եռուն տեխարինեա:

Յաջորդ էջին մէջ՝ «Դուն ու Ես», կը դժուարանաս նշելի թէ դունը Աստուծոյ, ուղղուած է թէ մտրու: Այնքան ատրատ է սացուած սահմանագիծը երկութիւն միջև: Զեայ յոտակ, բիւրեղատած խոն:

Էջ 57, «Ծաղիկներ», Յովհ: Շիրազի յիշտակին ծօնած քերթուածին երկրորդ տան պատկերը անհարազատ է: Ծաղիկները լոյսին ու մորիկին եր սպասեն թէ ոչ զարնան մելիմ համբոյքին: Գարնան համբոյը ը ընդունած, իր բաժակը ամրան արեւուն կիղիչ նետերուն դէմ տուածին անգամ բացած ին քնայատուկ ծաղիկ է արդեօք բանաստեղծին երկաւայածք:

Էջ 62, «Արգարութիւն» քերթուածը միմնէն վիրաւորներէն է կէտադրութեան անկանոնութեամբ: Առաջին տողի ծայրէն թուած է ստորակէտը: 4րդ տողին մէջ փութն է փոխարինած ստորակէտը, 5րդ և 6րդ տողերն ալ կ'աւարտին անստորակէտ, 7րդին մէջ քովքովի թիմուած են անապս անվերջ նեղեն ու մղեղ բառերը, յաջորդ տունին չկիսատ տուները տպեղ ու տափակ պատկեր մը կը յօրինեն, 9րդ

տողի աւո՞ղ ձայնարկութիւնը ստորակէտով չէ բաժնուած զինք կանխող բառէն, 11րդին մէջ ակնբախ է երկու բայերուն մէջ ստորակէտի չգոյութիւնը, իսկ զերծնթեր տողին մէջ բութը գուրեկ է բոլորվին գոյութիւնն իրաւունքէ: Խմաստը աւելի յստակ ընծայելու համար պատշաճ կ'ըլլար որ անբիւը կանխէր ազգերեն բառը, քանի որ աշխարհի ազգերուն է ակնարկութիւնը և զանթիւը չէ որ աշխարհը որպակելու է կանչուած:

Էջ 64, Թամամեան վարժապետին յիշտակը ոգեկոչելու կանչուած կտորը կը կրկնէ սախորդներուն մեղքը: Հեղինակը իր մտերիմներուն վերջին յարգանք մը մատուցանելու ազնիւ տենչչէն մտրակուած՝ ուղած է անպայման և ամէն գնով բան մը բանի: Ու արդիւնքը կ'ըլլայ ճապաղ ու ծամուած խօսք, անջիղ ու անտւիչ, ելիքսիրէ պարպուած տողեր: Եկենեան, ուրիշ շտաբուն նմտն, կը յամառի սուղ ըերու գործածութեան մէջ ու 5րդ տողը կը բանայ Կրցուր բառով: Աստուծոյ սիրոյն, եթէ գրէր Կրցար, ստանան պիտի յաջողշէ՞ր արդեօք զայն տարբեր հնչել: Նաև, ափ մը աստեր: Եղակի ավին քով տօնը յոդնոկիով չի ենար:

Էջ 84, «Խողողութիւն», երազն արգուր մեր յօյսին: Յոյսին երազը, եթէ կրնա՞ս՝ մէջէն ելիիր: Խեղճ առ երազ բառը նարչրկուած ու իմաստազրկուած է համբակ քերթողներու գրչին տակ:

Այս բոլորով հանգերձ, պէտք է ընդունիլ սակայն թէ որոշ հշմարութիւն մը կայ ժողովրդական, բերնի ծամոց դարձած արտայայտութեանը մէջ թէ սփամանկները փոխուած ենք, Ներկայ և գալիք գարերը չեն կրնար ծնիր ինչպէս նարեկացիներ ու Օդաստինուներ, նոյնպէս ալ Պախեր ու Պէթհովէններ: Շէքքիրներ ու Տանթէներ: Պէտք է յակամայ հաշտուի միջեկութիւններու և տափակութիւններու հետ, մինչև որ մեր զգայարանքները կարիքը զգան անդրաշխարհէն եկող բայց մարդկութեան մեծ սրտին խոր ու իրաւ արովին հարազատ արձագանքը հանդիսացող առողջ ու անսուտ ձայներաւ:

Դ. ՃԱՐՏՈՐ